

Բայ այսմ՝ աստուածուչիներ են Արմատափ, Աշափ, Ազա, Դաենա, Տուշնամատափ, Արշիլի, (անահիտա), Հառերվաթ, Ամերերթաթ, Դրուգ կամ Դրառեգա: Կարծեմ բաւականին շատ, ու շատ նորան յունական գիցաբանութեանը, ուր աստուածները համարեա՛ մէկ ընտանիք կը կազմեն:

9. Ավեստայի անուան վրայ, նրա բովանդակութեան նկատմամբ, Զէնա բառը ոչինչ չէ աւելացնում, ու եթէ չպործածուի, ոչինչ կը պակսի: Զէնա յատուկ անուն չէ, ու եթէ աշխարհիկ լեզով ուղենայինք ար-

տայտայել, պիտի ասէինք Ավեստայի մեկնութիւնը, բացատրութիւնը: Զէնա՛ եւ ո՛չ լեզու կը նշանակէ, ինչպէս առաջ կարծում էին, քանի որ Ավեստայի լեզուն վէհլէվի է: Նայի՛ N. Soderblom. H. Religions, 362 երես:

Ի՞նչ խօսք, որ Զարտ-Թուստրայի մասին սխալած եմ, երեւութական մէկ հանգամանքէ տարած՝ բուն Ավեստայէն:

Սխալը խստովանելն առաքինութիւն է:

ԴՈՒՅ. ԱՐՄԵՆ Ծ. Վ. ՊԼԱՅԱՆ

ՃՈՎՈՒ ԵՐԿՈՒ ՄԵԺ ՆԵՐՇՆՉԵԱԼՆԵՐ^[1]

Տեսայ Շապանեանի ցուցադրած նոր կարները, ու մտածեցի ծովու միւսու սիրահարին, մեծ նկարիչ Մախօսիեանին, որ այժմ նիս կը բնակի և զար Մարսիլիացիք լւա կը ճանչնան՝ իր ներշնչման հմայքն ու տաղանդին բարձրութիւնը գնահատելու ասիթ անեցած ըլլալսվ:

Շապանեան ծովը կը սիրէ անշուշա՛ բայց կը թուի թէ անոր համար չունի այն բաձարցակ պաշտումը որ Մախօսիեանի մօս կատարեալ յաճախանիք մը դարձած է: Շապանեան գիտէ լսել նաև ծաղկանց լեզուն, և զմայլելի կերպով կը վերապրեցնէ ներդաշնակ փունջերու փափուլ ճաճանչնութիւն ու դիւրաբեկ չնորհը: Բայց կը զգացուի որ ծաղիկներու հրապարը չի կրնար բարդաս ուիլ այն միւս արբեցութեան որուն կա-

խարդանքը կը կրէ արտեստագէտը՝ տատիճան առ աստիճան՝ ծովափի մը պաշտելի տարածութեան առջեւ, ուր օրհասական արեւի մը կարմիրը և առաջին ստուերներուն մոլոշագոյն երանգներն այնքան սրապաւ բանաստեղծութիւն մը կը յարւցանեն:

Շապանեան նկարիչն է խաղաղ տեսիլներուն: Երբ ուզէ արտայայտել իրենց ցոլսներէն անջաստած ծաղիկներու տժգոյն ժայիռը կամ ալիքներան վրայ արեւուն հեւացող մնաք-բարովը, իր զգայնութիւնը բնութեան զգայնութեան կը միախանուի անդորրացման ու լսութեան զաղջ սլահերուն միայն: Իր էութեամբ՝ ան նկարիչն է հսկեկան խաղաղ տրամադրութեանց: Տան ներքին տեսարաններու ինչպէս եւ արսաքին ընանկարներու մէջ, իրերուն ընդարձացմանը կը սպառէ եւ մարդ կը փարձուի կարծել թէ իր աշխատավութեան ժամերը՝ առաօտեան ժամերն են ուր վարդ երազանք մը հօրիզոնը կը պարուրէ և իրիկուան ժամերն ուր նոյն երազանքը, մանուշակի թոյրեր զգեցած, վերջալոյսի երանգներուն մէջ կը նուազի:

1. Սիրուն ֆրանսերէնով մը գրուած այս յօդուածը, որոն թարգմանութիւնը կ'ուտանք, իրատարակուած է Մարսէլի La Vie Marseilleise շաբաթաթերթին մէջ՝ նապանեանի վերջերս Մարսէլ սարքած ցուցա հանդէսին առաջիւ:

Ե. Խ.

Ի՞նչ առ ըլլան սակայն ներշնչման աղբիւր-ները, կարեի է ըսել թէ հանդիսաով ու լուսթեամբ շինուած մթոլորտի մը մէջ է որ կը նկարէ: Իր սպատկերները ասոր գըրուշմը կը կրեն արդէն, և իր ասպանդին դրսեւորման մէջ կ'ընդուշմարտի խաղաղ մոքի վայրկեաններուն մէջ ձնած յամը խոկմանց հետքը: Միշտ միւնայն մթնուրտէն բղիսող այսպիսի գործերու համար, կարելի էր վախնալ որ ներքնաթեարոյց միօրինակութեան մը վասնդին ենթարկուէին: Տարօրինա'կ բան, այդ միօրինակութիւնը երբեք չի տեսնուիր Շապանեանի գործերուն մէջ, և ինքոյնքը վերանորոգելու արուեստին մէջ իր ցոյց առուած վարպետութիւնը ճշգրիտ չափը կուտայ հարուստ զգայնութեան մը որ կարող է ճնունդ տալ բազմապատիկ անդրագարձներու:

Նոյն տեսիլին ճգողութեամբ բռնըւած, միշտ ինքնանման ու միշտ փոփոխական Ովկէանին եղերքը, Մախօսեան շատ տարբեր աշխատանքի մըն է որ լծուած է: Մինչդեռ Շապանեան լոիկ վայրկեաններու վրայ կը հակի, Մախօսեան կը սպասէ փոթորիկի շունչն, որ անսահման հեղուկ տարածութիւնը խորին սարսուազ մը համակելէ յետոյ՝ բաւն թափով ալիքները վեր կը կանդնեցնէ, մինչ հովու իրագութեան արդարականութիւնը առաջ կատար գոյժ ունացն արձակելով, կը նետէ զանմաք՝ վրափրասպիտակ ու մոլեգնուսոյց՝ ծովափին բզբաստած աւազներուն վրայ:

Հոս է որ կը գանենք ինչ որ կը զատէ

երկու նկարիները որ ծովը կը պաշտօն բայց որոնց պաշտօնմ'ը՝ իւրաքանչիւրին մէջ տաղբեր գէմք մը ի յայտ կը բերէ: Այս շատ այլաղան երկու գէմքերու մասնայասուկ հրապոյըն է որ իրարմէ կը բաժնէ հիացովներու խումբերը երկու արուեստագէաններուն (որ կ'ենթադրեմ թէ եղբայրական բարեկամութիւն մը ունին իրարու համար), բաղմաթիւ նկատութեանց պատճառաւ ուր վեղարուեստական բնածին խնամութիւններ անշուշտ լայն տեղ մը կը գրաւեն:

Մախօսեանի մօտ, չկան չորհալի ու կարօսատենչ տեսարաններ, չկան մանիշակագոյն տերեւններ. սոկիսվ ողողուած ալիքներու անշարժ երեսին վրայ՝ գորշ ժամերաւն հակած: Բնանկարին հանգարատութիւնը, հեշտ թուլաթեան մը մէջ ընկլըմած իրերու այն կէս քանը, զինքը երբեք չեն փորձած: Իրեն պէտք է խելայեղ հովերու ահաւոր բարկութիւնը, մէծաշուք ցասումը ալիքներուն որ կը բարձրանան, կը բարձրանան անզագար՝ որպէս թէ ուղէին երկինքը վլցնել, և որ, իրենց խոյանքին մէջ պարաւած, մէծաղըսիդ կ'իյնան վար, քիչ յետոյ վերասանալով իրենց աւերեալ ու սպաննագին գէմքը, և այս բոլորն է որ նկարիչը իր կառաներուն վրայ կը փոխադրէ, ժուժկալ փորձնի հարուածներով շլթայագերծ Ովկիանին անսահման ընդվագւմը հմտ ուեւեսուով:

Գ. ՍՍՅԱՊԱԼԵԱՆ